

5046

059
5-98

2010

1200N

391.542-7
t-98



ՊՈՒՆԿՏՈՎԱՅՈՒՆ

ԵՐԳԻԾԱԿԱՆ

ՏԱՐԵՑՈՅՑԸ

Հեղինակ՝ ՍԻՄՈՆ ԷՔՄԵՔՃԵԱՆ
(Էշել Սիմոն)



Տպագր. «Պայմանեան Մատուց»

Սօվիս

1919

1059
5-38

ՊՈՒՆԿԱՐԱՀԱՅՈՒՑ

ԵՐԳԻԾԱԿԱՆ ՏԱՐԵՑՈՅՑԸ



Պուդրահայուն երգիծական
Տարեցոյցին համարելի գրաշարա-
պելը, Պ. Օւեր Փափազեան : Տա-
րին 23, դեմքը ձերևսակ, մագերը
շազմակազոյն, բրը սովորական,
որ կը փետնի իրեն բան սինիրլի
խմբագրապել մը: Եւ սինիրլի ե-
ղայ, տարրուր “Պայտանեան Մա-
լուշուի խմբագրապետին:



Սատարնիցա “Վիոլէթ”, Վեցիկեան Եղբարք
Այժմ փոխադրուած Ուլիցա Բիրօթսքա, թիւ 27

Իր յարգելի յաճախորդներուն կը ծանուցանէ թէ
նոր, թարժեւ ընտիր անուշեղէններու ու պօնպօննե-
րու մթերքով մը պիտի գոհացնէ ամէն անոնք, որոնք
հաճին պատռւել իր անուշաջաճառի խանութը:

1550

1550

Հեղինակ՝ ՍԻՄՈՆ ԷԲՐԵՔՃԵՅՆ
Էշկէ Սիմոն

Գրուած Քրիստոփ Օ բուհն

Բ. Տպագրութիւնը Լոյս կը տեսնէ 101 տարի վերջ

9424

Տպագրութիւն «Պայտանեան Մալուշ»



9 14112-58

ՅԱՌԱՋԱԲԱՆ

ՓՈԽԱՆ ՕՐԱՑՈՅԻ 30957-Կ)

Պուլկարահայոց Տարեցոյցը, այսինքն սա իմ խո-
նարհ գրքոյկո, չէ կոչուած ըլլալու Հիւանդանոցի 0-
րացոյց, անշուշտ ամէն Հայ գիտէ թէ տարին 12 ա-
միսէ կը բաղկանայ, 4 ակօննի բաժնուած է, 52 շա-
բաթէ կը բաղկանայ եւ շաբաթն ալ 7 օր է, եօթնե-
րորդ օրը կիրակի, հանդիսատի, բարա ուտելու օր . . .

Նոյնպէս յունուարին կը փոխանորդէ փետրուար,
մարտ, ապրիլ, մինչեւ դեկտեմբեր. հոն կը
լմնայ գիշերուան ժամը 12ին, ուրեմն կը սկսի 1920
տարին։ Զատիկը կուգայ ապրիլին մէջ, Բարեկեն-
դանը քիչ մը տուած, նաչը աւելի վերջ, Ս. Յակոբը
ձմեռը, Տեառընդառաջը Ծնունդի քառասունքին, եւ լն . . .

Մի միայն սա՛ չէք գիտեր թէ իմ տան վարձքիս
օրը ձիշդ ամսուն սկիզբը կը սկսի, շուտ մը կը լմնայ,
ի մնծ ցաւ 14 սպարապ գրպաններուս։

Մենք չուզեցինք զբաղի օրերով, ամիսներով,
տարիներով, ձիւն, անձրեւախառն հողմունք, արե-
ւամուտ, փոթորիկ բառերով, որովհետեւ առաջին ան-
գամի համար շատ հեշտ չպիտի հնչէր ականջներու .
ատոնց տեղ պիտի դնենք աւելի սիրուն յօգուածներ,
ոտանաւորներ, սրամտութիւններ, վանքեղիներ, եւ լն . . .

Աւեմն, սիրելի ընթերցողներ, պատրաստուե-
ցէք խնդարու : Բայց ուշադրութիւն, չըլլայ որ խըն-
դալէն մարիք եւ զիսանիծելու հարկին մէջ գտնուիք . . .

Է. Ս.

Յ. Գ. — Ի գիտութիւն յարգելի ընթերցողաց,
կ'աղդաբարեմ գրքոյկիս հետ լիւօն մը գնել, մարե-
լիքի գեղ :

ՆՈՅՆ

Ի՞նչոքս ոիտի ԱՄՈՒՍՆԱՎԱՅԻ ՊՈՒԼԿԱՐԻՈՅ ՄԷԶ

ԳԼԽՈՒՍ ԵԿԱԾՆԵՐԻՆ

Անքան հրաշալի աղջիկ մըն էր, այնչափ սիրուն
որ ահսնողին խելքը գլխէն կը թոցնէր. մի անգամ
տեսնել կը բաւէր սիրահարուիլ խենթերու նման .
կարմիր, վերիի երևասի նման այտեր, կրակոտ աչուկ-
ներ, մարգարտաշար ականներ, հարուստ կուրծք, լսո-
ձեւուած սրունքներ եւ մանր տոտիկներ . . .

Ես զինքը ճանչցայ այնպէս ինչպէս մէկը կը բա-
րեկամանայ նսլարավաճառի մը հետ : Իմ Անքաի վրայ
ունեցած աղդեցութիւնս չեմ գիտեր, բայց նա իմ
վրաս ունեցաւ այնպիսի զօրաւոր մի բան որ կը կոչ-
ուի Սէր . . .

Սիրահարուսծ էի խենթերու նման . ալ աւելի
մտերմացած էինք իրարու . . . ես զինք կը սիրէի եւ
կարծիմ ան ալ զիս կը սիրէր :

Անքան ճանչնալէս ձիշդ չորս ամիս վերջ, երեկոյ
մը երբ տուն կերթայի մտածկոտ, որովհետեւ երեք
օրէ ի վեր զինք չէի տեսած, տան տիրուհիս ժպառու-
մերես զուռը բացաւ եւ արհեստին տեղեակ անձի մը
նման աչք ընելով՝ “Տիկինը վերն է, ըստ:

Սանդուխներէն չորս չորս առնելով, բացի սեն-
եակիս գուռը, եւ ի՞նչ զարմանք . . . Անքան մահմա-
կալիս մէջ երկնցած, նորածինի մը կաթ կուտար.
ապչած կը կենայի . զարմանքս չափ ու սահման չու-
նէր . ո՞վ էր այլայդ նորածինը, որո՞ւ կը պատկանէր . չէի
գիտէր :

Զարմացումս աւելի մնջաւ, երբ Անքան աչքերը քթթելով ըստ «Տես որչափ ալ սիրուն է, ճիշդ քեզի կը նմանի», : Ինձի՛ ի՛ ի՛ ի՛, հարցուցի ահաբեկած : «Այո՛, քեզի պապաին», շարունակեց ամենայն պաղարիւնութեամբ :

Վայրկենական խելքս գլուխս ժողվեցի, նախանձելի դիրքի մը մէջ չէի գտնուէր . . . Կայծակի արագութեամբ սենհակին զուռնէն զուրս, ասնդուխներէն հինգ հինգ ցատկելով ինքզինքս փողոցը գտայ . . . ալ աղատած էի այդ ծանր բեռէն . . .

* * *

Ճիշտ 8 ամիս վերջ, գեղեցիկ օր մը հանդիպեցայ իրեն, մինակը չէր, թեւը մտած էր երիտասարդ մը, իսկ առաջնուն կ'երթար սպասուհի մը դիրկը սիրուն պեպիք մը առած, նոյնինքն էր Անքան, աւելի սիրուն եւ ա՛լ աւելի գրաւիչ աչքերով . բայց երիտասարդը չէի գիտէր. առանց ուշազրութիւննին գրաւելու մօտեցայ, ականջ տուի իրենց . երբ երիտասարդը նէին կըսէր . «Ալ երջանիկ ենք, զաւակնիս աւելի քաջառողջ է . այս գիշեր կրնանք թատրոն երթալ» :

Ի՞նչ երջանկութիւն, պէպիշը իւր պապան գտած էր . իսկ ես պաղամա ըլլալէ աղատած էի :

Թէ ինչո՞ի ԶեՄ ԱՄՈՒՍՆԱՆԱՐ

(ԱՐՑԱՍՍՆՈՒԹԻՒՆԵՐ)

Ա՛ն, եթէ երբէք ամուսնանամ ես, կուզեմ աղջկան մ'ոգւոյն եւ անձին

Սիրահա՛ր ըլլալ բուռն, յիմարի՛ պէս, Որ բոլոր աշխարհն վըրս նախանձին, ետքն ալ սիրս անգորը իր վարուց մասին, Միշա հաւատարիմ, աղնիւ ու խոնարհ, Կուզեմ ըլլալ մի տիպար ամուսին . . . — Ահա թէ ինչո՞ւ չեմ ամուսնանար :

Անչուշտ գոյութիւն ունի Անիկա, կակն ոյր վըրայ կերազեմ յաւէտ . Հրեշտակն, յոյսերու անո՞ւշ առարկայ, Որ պիտի յայ ինձ կեանք մ'երանաւէտ, Ո՞ւր է պաշտելի դիցուհին չքնաղ Որ լուսաւորէ իմ հորիզոնն յար . . . Իտէա՛լ կընոջ կը ցանկամ, աւա՛ղ . . . — Ահա՝ թէ ինչո՞ւ չեմ ամուսնանար :

Զեմ ուզեր ես կին պէնսասէր, թեթև, Ոչ ալ փափկակազմ, ջըլախտաւոր կին, Որ փայլ, արդուզարդ խորհի յարատեւ, Կամ զիս հարկատու ընէ . . . բըժշկին, Զեմ ուզեր կին շատ ուսեալ, յաջողակ, Որ ինձ զաս տալու գանէ միշտ հընար, Ոչ ալ շատախօս կին — էդ կաջաղազ . . . — Ահա թէ ինչո՞ւ չեմ ամուսնանար :

Ամբողջ կեանքիս մէջ, կուզեմ շարունակ Որ անձիս վրայ ես իշխեմ ինքնագլուխ Դուրս ելլեմ, կամքիս ուզած ժամանակ, Տուն դառնամ հոյնպէս՝ շատ ուշ կամ կանուխ . Բանամ կամ գոցեմ պատուհան կամ գուռ, Գընեմ կամ ծախեմ իմ զատածս յարմար, Մէկ խօսք, իմ տէրս ես ըլլամ, կուշտ ու կուռ . . . — Ահա թէ ինչո՞ւ չեմ տմասնանար :

Ես կուզեմ որ կինն այն չնորհազարդ,
Գտնէ զիս բարի. կրթեալ, զեղանի,
Նուրբ, բարձր, հանճարեղ, ըսքանչելի՝ մարդ,
Եւ այնպէս ըլլալս, հոգւով դաւանի։
Քըմահաճոյքներս իրեն ըլլան բոլոր,
Ինձ համակարծիք մի՛շտ եւ անդազար,
Ըրած, թողածիս հաւնի՝ անմոլսր...
— Անա թէ ինչո՞ւ չեմ ամուսնանար։

Ո՛չ նախանձոտ եմ ես, ո՛չ ալ դաժան,
Բայց թաղի մը մէջ լըռին, ամայի,
Կուզեմ տուն վարձել պարզուկ եւ աժան
Որ կինս, ինէ՛ զատ, մարդու չը նայի...
Չուղէ կառք, հաւակ, թատրոն ու հանդէս,
Ո՛չ ալ երեկոյթ, պար, երգ ու քընար,
Կինս անմեղ ըլլայ... պատկերի մը պէս...
— Ահա թէ ինչո՞ւ չեմ ամուսնանար։

Ուր զանեմ կին մ'որ կարենայ բաւել
Մաքրել, սրբելու մինչեւ բակը տան...
Կերակուր, լըռացք, արդուկ եւ աւել
Ինքն ընէ, նոյնպէս կար ու... կարկըտան,
Եւ իրիկուան՝ դէմս ելլէ միշտ ժպառուն,
Երբ ննջեմ, հսկէ անկողնոյս սընար,
Եւ հաղուեցունէ՛ զիս առաւօտուն...
— Անա թէ ինչո՞ւ չեմ ամուսնանար։

Փեսացու մ'եմ ես — ոչ խօտապահանջ —
Բարեմիտ, համեստ եւ առաքինի...
Բայց չեմ հանդուրժեր աներ ու զոքանչ,
Ո՛չ ալ մօրաքոյթ, աներձագ, քինի...
Ամուրի մեռնիլ չէ՛ իմ նըպատակ,

Աղջիկ մը կուզեմ թարմ. սիրուն, խոնարհ,
Եւ հետն ալ... հինգ տասն հազար ոսկի ոտակ
— Անա թէ ինչո՞ւ չեմ ամուսնանար։

ԻՆՉՈՒ ԿԸ ՍԻՐԵՆ ՄԵՐ ՕՐԻՈՐԴՆԵՐԸ

Սօփիացունին. — Կը սիրէ սիրուելու համար, բայց
ալ աւելի կը սիրէ օրերիը եւ սինհևան։

Ֆիլիպեցունին. — Ներողութիւն օրիորդ, այս փո-
ղոցը ո՞ւր կելլէ։

— Միթէ չէ՞ք գիտեր, պարոն, քիչ մը վար ան-
կիւնի տունը մերն է, ես եւ մայրս, տան մէջ ուրիշ
մարդ չկայ. թէ որ ամուրի էք, պարոն, կրնաք մայ-
րիկէս զիս ուզել։

Վանեացունին. — Աւելի կը սիրէ ամառը ազատո-
րէն լոգանք ընել. քան թէ կապուիլ չճանչցած մար-
դուն հետ։ Տարուան մէջ չորս անգամ կը նշանուի,
բայց երբէք չամուսնանար։

Թ. Բազարալցունին. — Կը սիրէ, բայց ինք ալ
չգիտեր ինչո՞ւ սիրելը։

Գարս Աղանցունին. — Հայ օրիորդաց մէջէն ամեն-
նապատռաւորը, աշխատասէրը, հլուն, հաւատարիմը;
որ չոր հացի մը համար կը կապուի. Առաւելութիւն
կը տրուի այն երիտասարդին՝ որ խելքի տեղ բարայի
տէրէ։

Դուսանցունին. — Կը սիրաբանէ Պող եւ Վերինիկի
նման. վերջէն ալ կատէ սիրած ըլլալուն համար. Հոգի
կուտայ սիրաբանութեան. ամաթէօս մընէ, բայց ոչ
քանտիտաթունի ամուսնութեան։

Տիւօթեացուհին.—Կ'աղաչեմ օրիորդ, շնորհ ըրեք անգամ մը ինձ հետ տեսակցելու:

—Պապայիս խասպար տամ նէ՛, կը անանաս, անամօթ, սրբեկայ:

Սօվորուհին.—Հոգեհատորս, կ'աղաչեմ. համբոյր մը եւս.

—Հայտէ. Արտաշ, չապուխ, մայրիկս չտեսնայ: Կիւլիւլինացուհին.—Հաղարին խօսք կուտայ,

բայց մին ալ չսիրեր. աւելի կը սիրէ խաբել, քան թէ խարուիլ. կամուսնանայ օրէնքի զէմչմեղանչելու համար:

Քանիշիցուհին.—Մինչեւ 18 տարեկան կը սիրաբանէ. 18էն 25 ահենկը կը պատրաստէ. 25էն 30 թէ որ ամուսնացաւ՝ լաւ, ապա թէ ոչ կը սկսի ատել տղեղ սեռը:

Սլիվնցուհին.—Աւելի կը սիրէ հակածառել գիւմացինին հետ, քան թէ սիրոյ վրայ մտածել. սէրը կ'ընդունի իբր աղոյ խաղալիք. կ'ամուսնանայ երբ որ հայրիկը յարմար մէ կը գտնէ:

Հիաւցուհին.—Վարժուած ըլլալով տեսնել բարձր գասակարդի ընտանիքներ՝ իւր պապայ ամուսինը կ'ընտրէ Զիքակոյէն:

Հարևաննցուհին.—Ընտիր տեսակէ կովու սունդիս կը չինէ. Բամբասանքը կընդունի ոչ իբրեւ բամբասնք, այլ սկաւպիլի տեղ բարի ժամանց:

Ս. Զակորացուհին.—Կը սիրէ քաջը, հերոսը, նամանաւանդ Հայաստանցին համար հոգի կուտայ. Բաղդ չունենալուն համար 25էն վերջ կամուսնանայ:

Խասփիւղուհին.—Ամէն ինչ կը սիրէ, բացի երկաթուղիի վարչութենէն, կայարանը քաղաքէն 30 քիլոմէթր հետու գետեղելուն համար:

Շումենցուհին.—Կը սիրէ Սիամանթօյին քերթուածները. կապրի Ահարոնեանով, կը մեռնի 110 տարեկան:

Պուրկազցուհին.—Կապրի իտէալին համար. իւրմէջ զգացումը աւելի մեծ է՝ քան թէ բանականութիւնը: Օգոստոսին լաւ չաղանօց կորսայ:

Տեսէ Աղանցուհին.—Կը պարձենայ պարպունեայովը եւ յարիսէնովը. կը սիրահարուի վէպերու հերոսներուն. ողջերուն համար սուքը ջուրը չգներ:

Պորխավլիւրացուհին.—Կը սիրէ սիրաբանել զիշերատեն. Թօմէօ Ժիշիկը նման, չմոռնալով նաև երբեմն պատուհանէն սիրահարին գլխուն թափել հոտաւէտ... ջուրեր:

Ծ. Հ.—Մոսցուածներու համար ներում կը խընդրենք, նաև չենք մունար աւելցնել որ բացառութիւնները անկեղծօրէն կը յարգենք:



Սիրեցի քեզ այնպէս, ինչպէս երախայ, Պաշտեցի քեզ, երազեցի յոյսերով, Այժմ սիրսու արգեօք ինչո՞ւ կը միայ, Այն ժամանակ գիտեմ կայրեր քու սիրով:

Գրեցի քեզ ցաւս, սէրս անդիտակ, թէ ի՞նչ սրտի տէր ես, զթոս թէ քնքուչ Հրեշտակային կոյօի նման զէմքիդ տակ Տեսայ ցաւը, տառապանքը, բայց չատ ուշ:

Սիրեցի քեզ էի առողջ ու կայտառ,

Գրեցի քեզ կը կին հիւանդ ու անկար.

Միշտ գրեցի, աղաչեցի անդադար.

Սպասեցի սպասեցի գու չեկար:

Վերջին անգամ, գիտեմ որ է անօդուտ,

Բայց կը յուսամ, միշտ յուսացի՞ւայս անգամ

Պիտի խզաս, ունենալով մի քիչ գութ,

Ինձ գրելով «թաղման օրդ պիտի գամ»:

Մի . . .

Շ. Ե.

Մեղուներու թաղուհին, ծաղկանց մէջէն քամէլիան,

Բարփիւներէն ֆլէօս ամին, նուշէր երկնից մանանան,

Թուչնոց մէջէն սոխակը գան յայտնելու իրենց սէր,

Սրտանց քեզի պաշտելու երբեք անոնց մի ըսեր:

Զ. Մ.

Նոճի հասակ, երկայն մաղ, սեւ աչուկներ, սեւ յօնքեր,

Խնձորայտեր, շիք բերան, մանրիլ ձեւքեր, մարմին գեր,

Կը բաւէ որ կին մըն ես, հարկաւ ունիս բերնի համ,

Միշտանար, ժպտէ ինձ, անկէ վերջ հոգիս կուտամ:

Լ. Ճ.

Բարեկամիս սիրուհին, տան մէջ չունի բնաւ նիստ,

Պարտէզը կը փնտէ սիրանարը չիք քիւպիսթ,

Նայուածքով կը խրն սրնեն իր սրու սիրում բայը,

Աստուած սրսերուն կէօրէ տար անոնց բերնին փայը,

Ա. Մ.

Շիք, մաքուք, թրաւ փերտահ, հոս աեզի երիտասարք

Բացառութիւն յարգելի. հով կը լեն տիրոջ տան փառք,

Սիւլիւկեան ուժով վակչին հէք աղջկանց ետեւը
Ալմանին ապրանքին պէս թախլիտ է անոնց ձեւը:

ԶՈՒԱՐՃԱԼԻՔ

Դասատուն: Ինչո՞ւ կը լոէք, ինչիրը գժուա՞ր է միթէ.
Աշակերտ: Ո՞չ. պատասխանել:

Նիկողոս աղա գերեզմանատան մէջ կը բարեկամին
գագաղին որ կուշանար գալու իմեծ ցաւիր մարմնոյն որ
սկսած էր գողգղալ ցրտին, սրտմուելով կըսէ.

— Սատանան տանի զինք, անգամ մալ թող մեռնի
չպիտի գամ իւր թաղման հանդէսին:

ՍՆԱՆԵԼՈՒ ԴԵՂԱԳԻՐԸ

Աչքի առչեւ ունենալով ապրելու սղութիւնը, պարտք
կընամարենք սա գեղադիրը ներկայացնել ընթերցողաց.
ամենավերջին զեղն է անկուտիներու կայսրութեան:

Առաւոտուն նախաճաշի համար . . . ՈՉինչ:

Ցորեկուան ճաշի ճամար, նախաճաշին մնացորդը.

Իսկ երեկոյան ընթրիքի համար, քանի որ առաւոտուն
նախաճաշած եւ ցորեկուան ճաշած ենք, կընանք իրը

խնայողութիւն չընթրել . . .

Պ. Ա. Տ Բ Ա. Ա Տ Ա. Բ Ա. Ն Բ

Երկու բարեկամներու միջիւ.

— Ուր կերթաս :

— Մաքուք ոդ աւնելու:

— Քուրօն ունի՞ս :

ԳՈՐԾԻ ՄԱՐԴԸ

Բարեկամիս մէկը անցեալ օր կը գանգատէր թէ
քսաներորդ դարու ժողովուրդը չգիտեր խնայող ըլլալ
եւ կաւելցնէր:

— Տես ես զինուրի շրնել մը ունէի որ երկու
տարի գոճածեցի, տիկինիս սախօ մը չինել տուի: Սա-
խօն ալ հիննալով չօպնիսիս բանթալօն մը ձեւեցի...
բանթալօնն ալ թէ որ հիննալու ըլլայ...

— Թէրիի շինէ, կը զոչէ խելացիին մէկը:

ՖԻԼՓԵՒ ՀՄՐՄՅԱՅԻՆԵՐԻ

(Առանց կրօնի խորութեան
Հայերը բացառութիւն կը կազմեն:

Զարմանալի զարմանազան,
Հարուստ, աղքատ եւ զանազան,
Հագուստներով հիանալի,
Կըսեն սիրոյ ենք բանալի:
Զէրէն զիւմպիւլ, շահողըամ, վարդ,
Լիքէօր, վէրմութ, վիթրինի զարդ,
Տեսնենք նման հալոնցուներ:

Ո՞վ իւր խելքը չթոցներ:

Կսմիթ, համբոյք, ազատ լիւպօֆ:

Անձարակներ կը կլլեն հով,

Զոյգեր փարած փոխ տան պաշիկ,

Կամուսնանան վե՛ր Բունարձիք:

Կանոնաւոք եւ անկանոն

Նշանտուքներ լեցու Դէ հոն,

Թէլիքէչսիզ հարս ու փեսայ

Ծառերու տակ ես շա՛տ տեսայ:

ՆՈՒԵՐՆԵՐ

(Պուլիարահայոց Ծնունդին առքին)

(Տեարք) (Սօվիաբնակ)

- | | |
|--------------------|---------------------------------|
| Դուրեան Ա.ի. — | Կայսերական ուժազ մը: |
| Յ. Մալիխ. — | Վիս քօնսիւլի պաշտօն մը : |
| Ա. Զարքքի. — | «Պալքանեան Մամու Լոի հաւաքածոն: |
| Ն. Պէզազեանի. — | 24 հատ որբ : |
| Մ. Սարբազյանի. — | Գեղեցիկ յաճախորդուհներ : |
| Գ. Ասլանեանի. — | Խօչելտի գիմակը : |
| Թ. Գույումնեանի. — | Քիլօ մը մածուն : |
| Թ. Եազգանեանի. — | Է. Ս.ը : |
| Կ. Պարսնեանի. — | Անդրանիկ փաշայի օրագիրը : |
| Մ. Ներսէսեանի. — | Զիւրորի քօսթիւմ մը: |
| Յ. Պողոսեանի. — | Խնայողութեան տեսրակ մը : |
| Ա. Բրումանին. — | Հասկացողութեան գետին մը . |
| Թ. Զարսւկեանի. — | Հրէայի գիմակ մը: |
| Թ. Ներսէսեանի. — | Ծոյլ խոհարար մը : |
| Մ. Գարակէօզեանի. — | Շիրինութեան մուսխա մը : |
| Ե. Ղուկասեանի. — | Պրազիլիոյ հանքերը : |
| Յ. Բարսամեանի. — | Նախագահական աթոռ մը : |
| Կ. Այտընեանի. — | Դանդաղ օթօմօպիլ մը: |
| Կ. Կարմիրեանի. — | Գեղեցկացնելու գաղտնիքը : |
| Հածի Կարաղիտին. — | Սիրուն քացիէրքա մը: |
| Վ. Գույումնեանի. — | Լէժիոն ա՛նէօր պատուանշանը: |
| Հայրապետեանի. — | Աղուսի մուշտակ մը: |
| Պ. Տէրունեանի. — | Կարմիր փէս մը : |
| Կ. Հօշլեանի. — | Էնթէլիկէնո օրիորդ մը : |
| Մ. Ստեփանեանի. — | Տօքթ. Տանածիէքը: |

Տ. Առաքելեանի. — Ազգային գործ մը:
Ն. Համբերեանի. — Թուալէթի տուփ մը:
Ա. Գասապեանի. — Ծխախոտի ագարակ մը:
Ո. Դընալեանի. — Փայլուն ակնոց մը:
Ա. Գաբրիեանի. — Գեղանի օրիորդ մը:
Շաքարավաճառներու. — Մէյէկ վակօն բաթաթէս:
Սրճեփներուն. — Մէյէկ վակօն լէպէպի:

* * *

(Տէհաղաձարեալ) Ժամկոչի պաշտօն մը:
Մ. Միսաքեանի. — Երկաթեայ խարազան մը:
Պ. Սանառուկի. — Քալօրիֆէրի մեքենայ մը:
Թ. Օհաննէսի. — Աէմէնտիրէկի անտառը:
Ղ. աղարի. — Մնայուն թաղականի պաշտօնը:
Ի. Մէլիքեանի. — Ապահովագր ընկերութիւն մը:
Ն. Աղար. — Համբերու գիրքը:
Ա. Մէլիքեանի. — Մաքրուած սիրու մը:
Ա. Էքոէրմեանի. — Տաճկական տիվիտ մը:
Քիլէրձի Օհաննէսի. — Խոշոր պօրու մը:
Գառնիկ աղային. — Հոտած հաւկիթ մը:
Ն. Սիսաքեանի. — Հոտած հաւկիթ մը:
Ա. Զիւեանի. — Գոցուած ձեռք մը:
Յ. Ժամկոչեանի. — Եկեղեցւոյն խաչերը:
Դ. Կարապետի. — Երեք թէլով սաղ մը:
Տիրանակ Կարապետի. — Ֆիլէտ քն. ի. — Ֆանթօմայի բօմանը:

* * *

(Գարսաղաձարեալ) Արզուհալձիկ սենեակ մը:
Մ. Քիւրքնեանի. — Ջիււորի հագուստով հրացան մը:
Վ. Բարսեղեանի. — Րաֆիի երազը:

Ց. Քեաթիպեանի. — Պէյերու քօլէքսիօն մը:
Կ. Մէրհամէթնեանի. — Քէզապի ջապրիքա մը:
Ա. Մէրհամէթնեանի. — Սիրուելու արուեստը:
Ն. Ճանիկեանի. — Անգլիական պօմպա մը:
Բ. Բիկօփ. — Ոսկիի հանք մը:
Յ. Քէօմիւրձնեանի. — Խասըխ պազի մը:
Օ. Ալթունեանի. — Հարութա հելիչսի մը:
Զ. Սարկաւագեանի. — Հրէայ աղջիկ մը:
Ե. Տ. Մեսրոպեանի. — Այրերու հաւաքածոյ մը:
Թ. Րաֆայէլեանի. — Հայստանցի հարս մը:
Հ. Մարու ֆեանի. — Չօճուխ շիներու մեքենայ մը:
Ցիլիպէի, Ռուսճուքի, Վառնայի Հայութեան համար տրամադրելի նուէրներ չգտնուելուն, կը խոստանանք ուրիշ առթիւ:

ԶԼԻՆԻՐ ...

Ամէն մարդ, մարդ չլինիր,
Կուսակցութեանց միջեւ համերաշխութիւն չլինիր,
Ֆէսին տեղ գլխարկ գնելով, հայը ազգասէր չլինիր,
Բանաստեղծը բնաւ կուշտ չլինիր,
Երկաթուղիով ձամբորդողը առողջ չլինիր,
Օրհնեալ փայտով մարդ կուսակցական չլինիր,
Ամէն յեղափոխական հերոս չլինիր,
Ամէն փայտէ, սուլիչ չլինիր,
Առանց կովու միսի սալամ չլինիր,
Դիւրահաղորդ կին մը օրէնքի դէմ մեղանչած չլինիր,
Ամէն յանցանք ներելի չլինիր,



Ամէն բարեկամ անկեղծ չլինիր,
Ամէն աղբիւրի ջուր անուշ չլինիր,
Զուտ կաթ հրամցնողը կաթնավաճառ չլինիր.
Սեւ լաթը ձերմակ չլինիր.
Առանց Կիլիկիոյ Հայաստան չլինիր,
Առանց ծակի խողովակ չլինիր,
Սիրոյ արգելք չլինիր,
Ամէն սէր յայանոզ սիրահար չլինիր,
Առանց նաւապետի նաւ չլինիր,
Առանց յոյսի ապրիլ չլինիր,
Հինգ լէփ տալով մարդ աղքատ չլինիր,
Երջանկութիւնը հարստութեամբ չլինիր,
Չլինիր, չլինիր, չլինիր,
Այս գրկոյքով էշէկ—Սիրօն միլիոնատէր չլինիր:

ԿԸ ԼԻՆԻ . . .

Սիրահարը կոյր կը լինի,
Ոէրը անգութ կը լինի.
Զօրլողը անբան կը լինի,
Պոլսահայը հովարտա կը լինի,
Տարագրեալը մերկ կը լինի,
Պուլկարահայը առատաձեռն կը լինի,
Քէմախցին սրձնի կը լինի,
Ակնցին սարսափ կը լինի,
Կինը բանբասող կը լինի,
Բիէր Լօթի հայստեաց կը լինի,
Թուրքը շէրիաթձի կը լինի,

14/1/2 - 85

Այժմագիրը անկուտի կը լինի,
Դեղին մազովը յամառ կը լինի,
Հայը՝ Հայաստանի տէր կը լինի,
Խնդացողը քաջառողջ կը լինի,
Պուլկարսնայուն Տարեցոյցը սպանիրական հիւանդու
թեան զեղ կը լինի :

ԽԱԲՈՒԱԾ ԱՂՋԱԱՆ ԱՆԷՇՔԸ

Սեւ օր սեւ վայրկեան զիմացս ելար,
Շուտով հաւտացի, խօսքիդ խենդ խելար,
Պատուաւոր, աղքատ աղջիկ մըն էի,
Մատներս դէմզ ձրագ կընէի:
Ինձի այրեցիր, չմեղքցար նիչ,
Գոյնը մէջտեղը հանեցիր քիչ քիչ,
Գլուխիդ փչեց, ձգեցիր գացիր,
Ա՛խ մեղքս ի՞նչ էր, սեւ ձակատագիր:
Ինձի ըբածդ, գիտցիր զու հայլազ,
Որ ո՛չ մէկ ատեն, ախ եհրև զարմազ,
Մէկին տեղ՝ տասը, տառնի տեղ հարիւր,
Երկինքէն վրագ թող թափի շանիթ հուր:
Բարի երեցար, բայց այնչափ դէշ ես,
Չզեցիր փախար, զառուեցար փէշէս.
Հիմայ ալ կուլամ, զուն զողցար նէշէս,
Ա՛խ, տհոնել կուզեմ, երբ պիտի քաշէս:
Զորցուցիր ինձի, չորնաս ֆիօվալզ,
Հոդիդ ելլայ, եւ մարդ չգայ քովզ,
Հանգստեան երես չտեսնես զուն, ա՛խ...
Արթւով պարամ, թուք յանախ յանախ:

Մարեցիր ինծի, օճախող մարի . . .
 Վիթօշի վրայ մարմինդ սառի;
 Կոկոն մըն էի չորցուցիր դուն զիս,
 Կտոր մը հացի հասրերով մեռնիս:
 Ինձ ինչեր չըսիր, ամբողջն ալ սո՛ւտ:
 Աստուած կայ վերը, շուտ չորնայ լեզուդ:
 Խենթենաս, գլուխով միշտ խփես քարի,
 Կիրերու մէջտեղ մարմինդ վառի:

* * *

Բայց . . . ո՛չ, չեմ ուզեր, չեմ ուզեր քաշես,
 Խեղճ, ծեր մայրիկիդ սրտիկը մաշես.
 Մեղայ Աստուածս, մեղայ, կաղաջեմ,
 Ասոնք ըսողը, գիտնաս որ ես չեմ . . .
 Կէնճ է, հայ մըն է . . . ան թող շատ ապրի,
 Բերնէս ելածը, իմ վրայ թափի . . .

ԻՆՉՈ՞Ի ԵՒ Ի՞ՆՉՊԵՍ ԶԻՆՈՒՈՐ ԵՂԱՅ

1916 Յունուարի 21ին, երջանիկ կը համարէի
 անձս, որ վայրագ թուրքերու ձեռքէն մաշկս աղա-
 տած էր, երջանիկ էի, քանզի ճիէրի նման ֆէսերու-
 տեղ գլխարկաւորներ կը տեսնայի, երջանիկ էի,
 շատ ու շատ, միայն մէկ բանով կը տիսրէի, այդ աւ
 տաճկական 12 դրշ.ի տէր ըլլալս էր, ամբողջ հա-
 րըստութիւնս, յոյսս եւ ապագաս:
 Կ'ուզէի աշխատիւ, եւ չէի կարող, օրերը կանց-
 նէին իմ տաճներկու զրուշի հարստութիւնս անա-
 րատ կը մնար, ես կապրէի փառք տալով տալիսավու-

խութեան. չեմ ուզեր ձեզի հոս տալիսավուխ բառին
 վրայ ծանրանալ, սա միայն գիտցէք որ պնակալիզու-
 թիւնը այնչափ հեշտ չերեւաց ինձ. չէ թէ վիրաւու-
 րանք կզգայի այդ նոր արհեստը գործելով, այլ ձեր-
 մակիին սեւ եւ սեւին ձերմակ ըսելը եւ հաստատելը
 ինձ պիտի խենթեցնէր թէ որ աւելի շարունակէի:
 Օրեր կանցնէին եւ գրպանի 12 դրուշ 13 չէի
 ըլլար, ոչ ալ 11. պիրեհերլի բարա է կըսէի իւրովի,
 կը փափաքէի գործել, բայց ի սէր Աստուածոյ ըսէք 12
 դրու չով ի՞նչ բան կարելի է ընել ստակ շահիլ. Ճիշտ
 է որ ամերիկացի միլիոնատէր Խօֆֆէլէր փողոցները
 թերթ ծախելով մարդ է եղեր, բայց այդ զարը ան-
 ցած էր այլեւս, եւ թէ գտնուած տեղս Ամերիկա չէր:
 Այնպիսի աել մը ուր երկու գրացի պետութեանց մի-
 ջեւ, քիմ վէրտիկ մնացած էր, եւ կը մոտածէի, հիմ-
 նելով Սպանիական դղեակներ, երազելով Պոլոյ մէջ
 անցուցած անկուտի օրերուս վրայ, եկեւքսէք գալոր-
 բըմի տապանակ ուխտի վերելքս թ. Քէնանի հետ,
 որ բժիշկին խրատին անսալով իշկէնպէին եազերը
 հալեցնելու համար այդ վերելքը կը կատարէր. իսկ
 ես «մալատի ս'արձան»է վարակուելուս համար չէի
 կարող թիւնէլով ճամբորդել. կը խորհէի Անժէլնե-
 րու, Քաթինաներու, Լիւսիներու, Հաճի Օսման պա-
 յուրիի, Հիւնքեարի, Արնավուտ գիւղի եւ ամբողջ
 անցեալին մէջ ունեցած զեղի կեանքիս վրայ, եւ մե-
 ղայ, մեղայ կը զոչէի կուրծքս ծեծելով, մէյ մ'ալ այդ
 բիս բաները չպիտի ընեմ կըսէի, կը խոստանայի,
 Կերպնուէի յանուն գրպանի 12 դրուշիս, եւ խոստու-
 մըս պահեցի մինչեւ այն օր, որ 12 դրուշս սկսաւ
 բարձրացումներ ունենալ ի մեծ ցաւ բարալը բարե-

կամերուս . այլեւս սեւին ճերմակ, ճերմակին սեւ . չը պիտի ըսէի, պիտի խօսէի պապաւ չեսրնօսք Բայց այս կեանքն ալ շատ չտեւեց, աւելին կայ եղեր “չըդանագ գան տամարտա տուրմազ”, կըսեն, եւ այդպէս ալ եղաւ: Օրին մէկը, անիծեալ օր, կելեմ պօղչաս կապելով կերթամ շիտակ քաղարմա զինուրապրուելու, եւ պատերազմելու . . . :

Ե՞ն ի՞նչ կը մտածէք իմ վրաս, լաւ դիտեմ որ այս առղերը կարդացող ընթերցողներս իմ այս չունեցած հայրենասիրութեանս համար պրավօնիներու տեղ էշ, կով, ջորի ածականներով զիս պիտի պատուեն: Մէրսի շատ ու շատ իրաւունք ունիք. բայց եղածը եւ զած էր, եւ ես կը պատերազմէի ինքզինքիս հետ, մինչեւ այն օր որ կարկուտի բոնուելով այզիներս վըրայ տուի եւ անձու ազատեցի: Եւ այսօր երջանիկ եմ:

ՖԷՏԱՅԻԻ ՄԸ ԲԱՑ ՆԱՄԱԿԸ ԻՐ ՆՇԱՆԱՌԻՆ

Ա՛խ, աչքիս լուսը, ճիշերը, ճանըմ,
Ազուորիկ խուշս, սուլթանի հանըմ,
Քեղի զուրպէթի տէրտլի տեղերէն,
Իապարներ պիտ՝ տամկարդայ տուն քէօշէն.
Օտայիդ մէջը կըսկով մանղալ,
Կարդայ նամակս, պաշայէ տողալ . . .
Աղէկ մը կարդայ, հէմալ սանկ ճանաւան,
Սուտ չկայ մէջը, շահիտ եարատան.
Ինչե՞ր քաշելնիս խապէրտար ըլլաս,
Պիտեմ քիմ հէօնքիւր, հէօնքիւր պիտի լատ:

Ա՛խ, հիչ չեմ ուզեր քեղի լացունել,
Պիւլպիւլի եռուվաթ տէրառլ լեցունել,
Ֆախաթ ի՞նչ ընեմ, ծառքս չէ կիւլիւմ,
Մերին սօնը հոս էօլիւմ է, էօլիւմ:
Աստուած կայ կ'ըսեն, աճապ կայ վերը,
Բլլար նէ ինչո՞ւ պունձա քէտէրը,
Մեղի տար վիրա, ախ ինչո՞ւ, նէտէն,
Մերնինք տէ էտքէն չուխուր մը նետէն.
Ասիկա հա՞խ է, ախ որի՞ ըսենք,
Միւրկիւն հայերու, լալը կը լսենք,
Մենք ալ հայեր ենք, անոնց ախպարը,
Պէտք է քիմ ըլլանք չապուխ միտարը.
Մըբենք ճակատնուս քսուած սիւ մուրը,
Մուրացկան ըլլանք թուրքիրուն տուրը.
Պակաս թող ըլլայ, սուլթանին խէրը,
Մենք պիտի ըլլանք մեր խալիս տէրը.
Սուս բուս անցուցինք, աս զըտար տակն,
Հիչալ գուր չելանք, զնտանէն, բանաէն.
Հայն էր էսիր, էրմէնի կեավուր,
Մալ, նամուս, հոգի, ի՞նչ ունիս նէ տուր.
Տըրին ճիտերնուս վէրկիներ խաթ, խաթ,
Արթըս մեր քովը չմնաց թախատ.
Կլօխ վերցուցինք, չաթլատը տամար,
Թող ըլլանք քիտա, Հայ ազգին համար.
Աշխարք մատ խածնէ, տեսնայ էճնէպին.
Քիմ հայ ինենթն էնք Ռաֆֆիի վէպին.
Տաճիկներուն պէս, չենք էղած հիլէթ.
Հայը ծնած է փէտայի միլլէթ.
Միլիօն Հայերէն ավուճ մը մնաց,
Հիչ տուող չեղաւ պատառ մը չոր հաց .

Թօփլատըդ պիրտէն ագըլը պաշա...
 էղաւ մեծերնիս Անդրանիկ փաշա...
 Յառաջ տղաքներ, վրէ՛ժ թուրքերուն,
 կը պոռար փաշան ցուցնելով հեռուն.
 Հոն է վաթանը, Հայը, Հայաստան.
 Արուն թափողին կլխուն թաճ կուտան.
 Հէյ էմին սուլթան, հոգիիդ քուրպան,
 Դէմ գիմաց էկանք տաճկին հետ, օվան,
 Վրէ՛ժ պոռալով հետուեցանք կոռուի,
 Հազար ճանալար հոն տեղ կը փոռուի.
 Իշտէ ատ ատեն, հասկցայ քիմ մենք.
 Քաջ Հայ անունին լայըլս մարդեր էնք.
 Հինգ հարուր տարուան ունէինք էօճեր,
 Հիչ պակա՞ս էր մի թուրք եւ Հայ վէճեր.
 Չլմնալիք սիւրիւ մը հիսապ,
 Հայ Ազգը ըրբին պալթայի մը սափ.
 Հայ էնք մենք, արթըլս Հայաստանի տէր,
 Խրիմեան հայրիկը աղէկը զիտէր,
 — Քիմ օր մը Հայը, ասլանի նման,
 Թէմիդ ճակատով պիտ' էլլար օրթան.
 Լուսերուն մէջը՝ պառկի ատ մարդը,
 Հայաստանն է արբախտի վարդը.
 Ճուր, հողը, հավան, չիկայ ույարը.
 Մէթալիք չըներ Պոլսոյ հիւնքեարը.
 Մարդիկն ալ ըսես, պապայիթ, թօսուն,
 Մէրտճէ ինկեր էն, զէյթունէն սասուն.
 Ճիտտի կըսեմ կոր, հաւտաս հա խօսքիս,
 Հիլէսիդ Հայը անոնք են, հոդիս.
 Մեռնողը մեռաւ, պոռալավ “վաթտն,
 Կոռւեցէ՛ք, տղաք, կեցցէ՛ Հայաստան”:

Մէրպէսիթ էնք արթըլս, անցուցինք վախը,
 Արունով առինք մեր ճակախն հախը.
 Զապուխ օտք էլի, ժողվըտէ էշխաթ,
 Հայաստան վազէ, քիմ ընես բահաթ.
 Աստուծոյ իդնով՝ պակուինք ժամը,
 Էս հոս մօտ օրէն, կը կոցեմ տամը.
 Տուն տեղ չակեցի, պաղ պախչէ, չապուխ,
 Հէփ քեզի համար, հասնիս հա, չապուխ.
 Նամակս կարդայ՝ տըրացիներուն,
 Հայաստանի մէջ անցունենք զարուն.
 Կարօտով էրկու աչքէդ կը պազնեմ,
 Էս քու ֆէտայի նշանաձդ էմ:

Ի՞՞Չ ԸՆԵՆՔ ԱՅՍ ԱՂՋԻԿ ԶԱՒԱԿՆԵՐԸ ?

(Ճատըյական ժողով)

Հինգչարթի կէս օրէ վիրջ Ֆիթօ Տուտուի տան
 մէջ, նախապէս որոշուածին համաձայն ժողուրուած
 էին քաղաքին ծեր կիները, զբաղելու համար օրուան
 կենսական ինդիրներու մասին: Ի մէջ այլոց կը նըշ-
 մարուէին համբաւաւորն Տիփլօմատ Հոռոփ, Պօյալը
 կատար, Զթախ Մաննիկ, Աւել Ազագի, Քէլ Ֆուլիկ,
 Եամալը Լուչիկ, Գրամարեան Էօմէն, եւլն...

Ճիշտ ժամը Զին, Ֆիթօ Տուտու ճաթած ճայնով
 մը ժողովին բացումը կը կատարէ, ըսելով.

Ֆիթօ. — Պու կիւն սիզի թէքմիլ պուրայա
 Թօփլամաղա սէպէպ, իշէրին սալաթաեա տէօնտիւյի
 իշիւն տիր. Էյի տիւշիւնելիմ վէ կէչէն ժողով կիպի սաչ
 սաչա կէլմէյէլիմ:

Տիփ. Հոռոփ. — Կէչէն աէգաքի ժողովըն էօյլէ օլմասընա սէպէպ էօմէն հանըմ տըր:

Գրաբար. էօմէն. — Զեզի կը յայտարարնմ որ տարբական կըթութենէ չեղիք, յարգելի տիկիններ:

Աւել Սգապի. — Կէնէ աղջընը պօզմայա պաշամա, պիզ տա աղ չօք հայճա աննարըզ:

Քէլ Ֆուլիկ. — Քա զաթէն օնուն թէքմիլ լաֆլարը պունա պէնպէր չէյլէր, եօք շնորվակալ եմ, եօք կանոնլը չէ, եօք փիճացանք, պանա պաք, պանա (էօմէնին) պիզիմէլէ Սւետարանտան դօնուշմա, ատամ ազըլլը աննաթ:

Գրաբար. էօմէն. — Բայց կաղաչեմ տիկիններ, իմ խօսքերուս մէջ ի՞նչ բան ձեր զայրոյթը կը գրգոէ:

Պօյալը Կատար. — Խուշուշիկ օլմուշ, կէլ տէ սէօյլէտիլինի աննա:

Եամալը Լուչիկ. — Խաչոր պու գարընըն լաֆլարնտան պիր չէյ աննամայօրըմ:

Զթախ Մաննիկ. — Աննայան թուրփ եէսին:

Տիփ. Հոռոփ (ձեռքերը մէջքը դրած, եւ բարկութեամբ էօմէնին). — Պանա պաք, տիկին Գրաբարեան, սէնին պօշ, եարմա լաֆլարընա դուլագ ասամայըզ, նէ սէօյլէմէք խոթէրսէն պանա սէօյլէ քի փափուծ գատար ճէվապընը ալասըն, աննատըն մը... կինէ կէչէն ժողովա տէօնմէսին, ըսելով կուզէ մօտենալ էօմէնին, բայց բարեբախտարար Եամալը Լուչիք եւ Աւել Սգապի զինքը կը կեցունեն եւ ցաւալի դէպքի մը տեղի չտալու համար, խնդիրը փակեալ նկատելով կըսկսին օրակարպին, զբաղելու համար աղջկանց խնդրով: Ֆիթօ Տուտու զըպանէն ձմրթկածնամակ մը կը հանէ, նոյնպէս ակնոցը քիթին զետեղելով կըսկսի կարգաւ.

Ֆիթօ. — Պու մէքթուալ Ա... քաղաքուան կէւթյօր, պազըն օրատան պիզէ նէ եազըյօրլար, իշլէր չօդ գարրշըգ ըսելով կը կարդայ:

— Աղնուափայլ տիկիններ,

«Կէչէնտէ պիզիմ քաղաքտա պիր իշ օլտու քի, իշէ պէնպէմէզ, պիր թազըմ տրչարտան կէլմէ տէլիքանլրար պունտան էվիէլ նիշան եարըզ, չիմտիյէ գատար րահաթմա եաշայըզ, պիրէր պիրէր նիշանլըրարնը պրազըպ քաչմայա պաշլատըլար, պունլարըն պիրի Պասմաճնըն գըզընա նըշանլամըզ, վէ իքի սէնէ բաշա կիպի վազըթ կէչէրմիշ օլուալ...»

Զթախ Մաննիկ (խօսքը կարելալ). — Քա քէօր օլտուն հէմէն, մեղայ, նէ կիւնլէր կէօրիյօրուզ:

Տիփ. Հոռոփ. — Պիզ օնուն տա չարէսինէ պագանայըզ:

Աւել Սգապի. — Էվէլիսի կիւն պուրատա տա էօյլէ օլտու. Մաննիկին նիշանլըսը պիրտէն պիրէ իզի իլէ, թօգու իլէ մէյտանտան սըր օլտու:

Գրաբար. էօմէն. — Սյդ խնդրին մանրամասնութիւններուն ես քաշ տեղեակ ըլլալով, կուզեմ...

Եամալը Լուչիկ. — Եւման պու գարընըն տիլի պիրի պիլմէզ լաֆա գարըշըր:

Տիփ. Հոռոփ. — Պիր լազըմլը էյ սէօյլէմէյլիտիմ: շաշըրտըմ:

Պօյալը Կատար. — Պէն հնդիրը պիլիրիմ տէյօր, նէ իմիշ, աննաթուըն պազալըմ:

Քէլ Ֆուլիկ. — Եալվարերմ սիզէ, օնա հոսք վէրմէյին, զաթէն լաֆլարընտան պիր չէյ աննատըշըմըզ եօգ:

Տիփ. Հոռոփ. — Սէն գօրդմա, եաննըշ պիր չէյ

եարտը մը, պէն հէմէն բապուճա սարըլըըմ. աննտթ
պադալըմ, տիկին Գրաբարեան:

Գրաբար. Էօժէն. — Պէտք է քաջ գիտնալ որ
արդի երթասարդութիւնը այն գիտակցութիւնը ունի
որ եւրոպական այս ջարդարար կարմիր պատերազմէն
վերջ . . .

Զթախ Մաննիկ. — Եալվարըըմ սիզէ, չու գա-
րըյը սէօյլէթմէյին, իւոթիմէ ֆէնալըդ կէլիյօր:

Աւել Ազապի. — Ուզուն լաֆըն գըսասը, պէն տէ,
քիւիւքքէն դպրոցա կիթմիշիմ ամա հիչ պու կիպի
բարլար տույմածըըմ:

Եամալը Լուչիկ. — Քա օ պիզի սէրսէմ եէրինէ
թութմուշ. պուրնումուզա կիւլիյօր, օ գօնուշտուզու-
չայնա տէյիլ ույտուրուզ ույտուրուզ սէօյլէյօր:

Գրաբար. Էօժէն. — Իաղաչեմ, դեռ չաւարտեցի
խոսքո . . .

Տիփ. Հոռոփ. — Էյ, նէ՞ օլաճագմըշ . սէնին սաչ-
մա լաֆլարընլա գարար մը վէրէնէյիզ զան էտիյօր-
սուն :

Գրաբար. Էօժէն. — Յարգելի տիկնայք, ես միշտ
իմ խօսքերուս կուտամ այն տրամաբանսկան . . .

Զթախ Մաննիկ. — Քա պու կէնէ պաշլատը
ույունուզ զարը կիպի տրամտան աննտաընըն սէօյլէմէյէ :

Քէլ Ֆուլիկ. — Էկէր թէաթրօնուլուք եաբա-
ճագուա աննաթուն. պիզ իշմիզաէ զօղուզ ատամ իս-
թէմէյիզ :

Եամալը Լուչիկ. — Քա զաթէն նէ իտի քի, նէ
օլաճագ. Եարըմ բապուճ սապահտան ադշամա զատար
սօղագլարտա աըբ:

Գրաբար. Էօժէն (որ քաջ կը հասկնար ինչ ը-

սկնին, գրգռուած կը զոչէ) . . . Դուք ամենքդ ալ . . .
ամենքդ ալ . . . էտէպիզներ էք . . .

Թիթօ տուտու (որ մինչեւ այն ատեն լուռ միտ
կը գնէր ժողովին. այս ածականը չմարսելով, ոտքի
կելլէ եւ, կը սկսի պոսալ) . . . էտէպիզ'զ, էտէպիզ
սէնին կիպի օլուր, ջլգիկ փոսթալ, չապուգ էվիմտէն
տիշարը չըգ, չապուգ:

Տիփ. Հոռոփ. — Քա պագըն հէլէ շունուն զօ-
րունա, սօնու սօնու պօյասընը օրթայս զօյտու:
Սէնի կիտի պէնի պիլմէզ լսելով, կը յարձակի Էօժէ-
նին վրայ, միւս կիններն ալ մասնակցելով այս յար-
ձակման, կը սկսին իրաբու մազերը վետակել, առաջին
յարձակումին Գրաբարեան կիցով մը գետին կը տա-
պալէ եամալը Լուչիկը, որ “այաղըն գըրըւմըն”, ըսե-
լով գետին կիյնայ, իսկ միւսներուն ալ որչափ որ
ուժը կը ներէր, աջ ու ձախ կը հարուածէր, ինք ալ
եր բաժինը ընդունելով միանգամայն :

Աղմուկը այլեւս ա՛յնչափի չատցած էր որ գրացի
կինները ամբողջ փողոց ելլով, սթրաժար կը պոսային :
Վերջապէս ոստիկանները հասնելով, կը մտնեն ներս
եւ զատ զատ զուրս հանիլով, կը յաջողին անդոր-
րութիւնը հաստատել:

Ժողովը որոշումի մը չյանգելով, երկու որ վերջը
ժողով զումարուելու մասին եղած առաջարկը կընդու-
նուի, սա պայմանով միայն որ Տիկին Գրաբարեան
ներկայ չպիտի զտնուէր :

ԾԱԾԿԱՆՈՒՆԻՍ ԱՆՊԱՏԵՂՈՒԹԻՒՆՆԵՐԻ

ԽՆՉՈՒԿ ԷՇԵԿ-ՍԻՄՈՆ կը ԾՏՈՐԱԳՐԵՄ

— Եղբայր. ամօթ է :

— Կաղաչեմ, Մ. Սիմոն, սա անունդ փոխէ :

Աղբար, ուրկէ՞ ալ գտար այդ ծածկանունը :
Նայինք ականջներդ կրնա՞ս երերցնել :
Ի՞նչո՞ւ դրին այդ բխ անունը քեզի :
Եւ դեռ այս տեսակ հազար եւ մէկ հարցումներ
կուզեն ինձ, հասկնալու համար զաղանիքը այդ գեղեցիկ անունիս, որ ինչ զատ ամէն ականջի խորթ կը հնչէ :

Երբեն բարեկամներուս այս տեսակ հարցումներէն կասկածներու մէջ կիյնամ ինքզինքիս հարցնելով թէ «աբդեռք այս մարդիկը կը նախանձի՞ն իմ այս առաւելութեանս համար» . բայց երբեք չեմ ուզեր ունենալ այս տեսակ կառկածներ բարեկամացս վրայ, ուր գիշեր ցորեկ իրենց skirs կընեն իմ էշէկութիւնս :

Թէ որ միլիոնատէր մը եղած ըլլայի, ոչ ոք պիտի հետաքրքրուէր միլիոններովս, որչափ կը հետաքրքրուին այսօր իմ էշ՝ տիտղոսովս : Կը գնահատեմ իրենց նախանձը՝ որովհետեւ . . . բարի է . . .

Արդ, բարեկամներս, պիտի խոսառվանիմ Զեզ, թէ ինչո՞ւ եւ ի՞նչպէս կը ստորագրեմ է. էկ-Սիմօն : Ի՞նչ բան շահած եմ եւ ի՞նչ բան կորսնցուցած . . .

Ասկէ չեմ յիշեր քանի տարի առաջ օրին մէկը զգացի որ գլխուս մէջ ծանր առարկաներ կը զետեղուին (գլուխս երկաթագործի խանութ չհասկնաք), սրտիս բարախումը արագացած եւ աչքերս խորը մտած էին . . . սիրահար եղած էի :

Դերասանութեամբ կը պարապէի. այնպիսի արհեստ մը որ տարին 12 ամիս մարդ անօթի մնալու գատապարտուած է թուրքիոյ մէջ. շատ ժամանակ կամուրջին տասնոցը չվճարելու համար — որովհետեւ այդ երանելի մետաղը կը պակսէր իմ քովս — դրա-

մահաւաքիչին հետ կոկորդի կու գայլինք, յողթանակը իմ քովս մնալու պայմանով :

Ոհա այդպիսի ճշնաժամի մը մէջ սիրահարուած էի աղուոր աշերով աղուորի մը, որ զիս երկրորդ ասպարէզի մը մէջ նետուելու բաղդին արժանացուց :

Սէրս կերպէի բանաստեղծութնամբ !!! Ոտանաւորներս լոյս կը տեսնէր Պոլսոյ Կավուօշ երգիծաթերթին մէջ . պարզապէս գերասան Սիմօն կը ստորագըէի : Յօդուածներս չէր վճարուեր . ամաթէօր գրող մըն էի :

Խուալօս մը՝ երբ զիշերը անկողնոյս մէջ գրի առած ոտանաւոր յօդուածս Պ. Երուանդ Թօլյայնանի (Կավուօշ) կը ներկայացնէի, հանած-վարած խմբագրապիտունոյնքն (Կավուօշ) պանքէրի մը ժէսթով ինձ առաջարկեց միշտ զրել, յօդուածներուս ամէն մէկին տասը գահեկան վճարելով սա պայմանաւ որ Դերասան Սիմօնի եեղ, էշէկ Սիմօն ստորագրեմ:

Նախ այդ ածականը շատ հեշտ չհնչեց ականջներուս, բայց իմ խորամանկ վարդեսս նեղութիւն չքաշեց զիս համոզելու համար. Յուեց մի առ մի ածականիս առաւելութիւններն ու բարիքներս : Համազուեցայ եւ տասը գահեկանը զր զանելով՝ ստորագրեցի . . .

Էշէկ Սիմօն եղած էի՝ փոխան տասը գահեկանի եւ էշէկութիւնս կը պարտիմ Կավուօշի, որ իմ կնքահայրս է !!!

Կորսնցուցի՞ թէ շահեցայ : Ի՞նչ մեղքս պահեմ . Աս այսօրուան կեանքս պարտական եմ ծածկանունիս . շահեցայ . մարդիկը շահագործելու աեղ՝ սկսած էի էշերը շահագործել . առաջները, երբ իբր մարդ կամուրջին տասնոցը չէի կարող վճարել, ետքէն իբր էշ-

երեսուն փարա կը վճարէի հշաբար . . . առաջները,
իբր մարդ բանթալօնս առանց ծակի չէր ըլլար, ետքէն
իբր էշ Կարտէն պարը շամբանեայ կը խմէի:

Նախապէս ծածկանուն հրապարակի վրայ բաւ ա-
կան խնդիր հանեց, ամբողջ Սիմօնները կը բողոքէին
իրենց անունին անարգուելուն պատճառ ըլլալուս
համար, բայց վերջէն անոնք ալ համակերպեցան իմ
էշու յամառութենէս յու սահատելով եւ մնացի ժողո-
վրդական երգիծարան էշէկ Սիմօն:

Թէ ի՞նչ կորսնցուցի: Իմացէք եւ ասկէ վերջ
տէրս մի ընէք:

Անցեալները օրիորդ մըն էր որ ինձ կըսէր:
«Պարոն, կը յուսամ որ ձեր ածականով գոհ էր, բայց
երբեք չեմ յուսար որ գտնուի կին մը, որ Տիկին
էշէկ Սիմօն ըլլալու զիշանի:»

Զարաձձին ձիշդ սրտիս թէլին դպած էր:

ՎԵՐՋԱԲԱՆԻ ՏԵՂ ԵՐԿՈՒ ԻՕՍՔ

Պուլկարահայուն 1919 տարւոյ Երգիծական Տա-
րեցոյցը կը վերջանայ երկու խօսքով:

Անշուչտ պիտի գտնուին այնպիսի անձնաւորու-
թիւններ, որոնք իրենց պարապ ժամերը ոպաննելու
համար՝ քննադատութեանց պիտի սկսին: Բայց նախ
քան այս, պէտք է նկատի ունենան թէ Տարեցոյցը
մէջանդ ելած է շատ մը գժուար պայմաններու մէջ:
Նամանաւանդ դեռ չունինք այն աղատութիւնը որ կը
փնտուինք: Պոլ պոլ ջարդելը ամէն մարդ գիտէ:

Գալով քննադատութեանց, մենք, Հայերս ժա-

ունդական քննադատողներ ենք եւ այս խորշէն եր-
բեք վազ չանցնելնիս քաջ գիտնալով՝ այս երկու
խօսք վերջաբանը կը հրամցնենք:

Տարեցոյցիս հեղինակը երբեք ին քզինքը չէ
կշուծ ո՛չ Յօլ տը Թօիի եւ ո՛չ ալ էտօն Ռօւրանի հետ:
Մենք յարգելի հասարակութեան հրամցոցինք ա՛յն,
որ չորս տարուան չարչարանքներու մէջ մեր քով
մնացած էր, սեւ տապաւորութիւններու տակ եւ երգի-
ծաբաննեցինք, որչափ որ կարելի էր: Բայց կը խոս-
տանանք Ս. Զատկուան առթիւ հրամցնել զուտ եր-
գիծական գրքոյկ մը որ Տարեցոյցին վրայ լէմօն քա-
մէ: Նաեւ անկեղծօրէն չնորհակալութիւն կը յայտ-
նենք «Պալֆանեան Մամուլ»ի Վարչութեան, որ վեհանձ-
նաբար իրենց գիրերը մեր տրամադրութեան տակ
գնելով, Տարեցոյցին լոյս տեսնելու կողմակի կեր-
պով օգնած եղան:

Ահա այս անել կացութեան աակ, ութը դայեա-
կով եւ տամնըվեց բժիշկով ծնաւ Պուլկարահայուն
երգիծական Տարեցոյցը, որով քննադատելը չարժեր:
Մենք քաջ տնկեակ ենք մեր պակասներուն եւ կը յու-
սանք որ ներողամիտ պիտի գտնուիք, սպասելով աւելի
սիրուն դրկոյկի մը, «ՊՈՒԼԿԱՐԱՀԱՅՈՒՆ ԶԱՏԻԿԻՐ, ին,
որ այժմէն կը պատրաստուի, ա՛լ աւելի ներկայանալի
ընելու համար հասարակութեան:

«ՊՈՒԼԿԱՐԱՀԱՅՈՒՆ ԶԱՏԻԿԻՐ» պիտի բաղկանայ
80 էցերէ, «իրուն ծալլրանկարներով եւ մաքուր տպագ-
րութեամբ:

«ՊՈՒԼԿԱՐԱՀԱՅՈՒՆ ԶԱՏԻԿԻՐ, ին մէջ սիրայօժար
տեղ պիտի տանք այն սրամիտ գրողներուն, որոնք իրենց
Փանթէզիները, ոտանաւ որները, սրամտութիւնները

եթէ մինչեւ Փետր. 20 սա հասցէին ուղարկելու ըլլան .

Սիլօն էթով թիվ Միկայական
Սլատքաբնիցա Միկայական Պուլվար Մարիա Լուիզա
թիւ 24, Սօֆիա

Օ՞ն ուրեմն, ցտեսութիւն, Զատկին, որ չպիտի
խնայենք հաւկիթներուն, պիտի նուիրենք որու որ
պէտք է մէկուն հոտան, միւսին կար ի՞ր, գոյն զդոյն
ներկերով : Սպասեցէք եւ յուսացէք մինչեւ ապրիլ 7,
Հին Տօմար, թէ որ ողջ մասնք եւ յօգութենէ անձ-
նասպան չըլլամք, մեր անկեղծ խոստումը պիտի յար-
գենք զատարաններու մէջ չքաշքուելու համար :



Ա Տ Տ Տ

Մեծ շաբարականառատուն «Միկայական»

Մարիա Լուիզա, թիւ 24, Սօֆիա
Կ. Պարոնեան եւ Թ. Եազլմարեան

Ա.մէն. տեսակ կարկանդակներ, եւքոպական պօն-
պոններ, փօնտաններ, քարամէլներ, շոքոլաններ, Պոլ-
ստկան ամենաբնտիք տեսակէն բահաթի լօքումներ:
Յանձնարարութիւնները խղճի մաօք կը կատար-
ուին :

Վատահելի ոսկերիչ եւ ժամագործ
Խորու Գ. Խորուեան եւ Բնիկ.

Ուլիցա Թըրկօվսքի, թիւ 33

Ժամացոյցի սիրահարներ, զիմեցէք Թ. Գ. Թորոս-
եան եւ Բնիկ: վաճառատունը, ուր պիտի գտնէք ճոխ
մթերք մը մատնիներու, օկերու, պրօչներու, ակուֆ-
ներու, եւայլն :

Ժամացոյցներու վրայ կը դրուի «Բատիում» մե-
տաղէն, տեսանելի ըլլալու համար գիշեր ատեն:

Մեծ քանակութեամբ «Բատիում» գնողներէն կը
խնդրուի դիմել ուլիցա Մարիա Լուիզա, թիւ 149,
Թորոս Գ. Թորոսեանի :

Մեծ լուսանկարչատուն «ԱՐՄԵՆԻԱ»

Սարգիս Մելքոնյանեան

Ուլիցա Բիրօթաքա, թիւ 89, իտալ. հիւանդանոցի դէմ:
Յանձնարարութիւնք ակրանտիսըմանի վրայ:
Լուսանկարի սիրահարներ, վազեցէք «ԱՐՄԵՆԻԱ»
լուսանկարչատունը :

Հրատարակիչ ՅԱԿՈԲ ՓԱՓՈԶԵԱՆ

ԳՐԱ 5 ԽԲ.

Печатница "Радикаль" — София

0022126

018

5046



